

	էջ
Խմբ. — Դպրոց և Բարոյական կրթութիւն . . . . .	1
<b>Հայկական ճեմարան</b>	
Թողոսնեան Հ. Յովհ. — Սեբերիանոսի գարազացոց եպիսկոպոսին Թ. Ճառին Յոյն բնագրին գիւտը և Հայ թարգմանութիւնը	4
Անդիտաց անպիտ. Դեղազիրներ՝ Մազ չըուսցնելու և Գեղթափ օձահարի . . . . .	11
Սիրումեան Արտաւազդ Ալբեկու . . . . .	12
Պատմութիւն Հալէպի քահանայից (շար.) . . . . .	12
<b>Աստուածաբանական</b>	
Թոմանան Հ. Թ. — Ապիմեան վեդա բաւորին զառանցանքները Յարութեան և Փրկազործութեան մասին . . . . .	18
<b>Գրական</b>	
Ֆերապ. — Յաւիտեան (քերթ.) . . . . .	17
Պղտիկեան Պ. Վրդ. — Հին օրեր (քերթ.)	39
Փէջիկեան Հ. Եղիա. — Վաղամեսիկ Վահրամ Քորթոչեանի յիշատակին (քերթ.)	45
<b>Օրուան գրեթե-Գրախօսական</b>	
Երեւեան Հ. Սիմոն. — «Մարաշ» կամ «Գերմանիկ և Հերոս Զէյթուն» (գրեց) Հ. Գալուստեան). . . . .	40
Փէջիկեան Հ. Ե. — «Զմրուխտէ պատմուան» (գրեց Թորոս Ազատեան) . . . . .	43
<b>Ազգային կորուսաներ-Մահացած դէմքեր</b>	
Փէջիկեան Հ. Ե. — Վեչ. բարոն Ա. Կամ. Ստու. Հայ. Գալուստ. Մ. Պ. Մելլետ . . . . .	31
Փէյտի Ֆրեժ. — Prof. Meillet . . . . .	37
<b>Հայկական Մամուլ</b>	
Հ. Ե. Փ. — Հանդէս հանդիսից «Անահիտ» (Խմբ. Ա. Չուղանեանի) . . . . .	46

S O M M A I R E

1937

Janvier

N. 1

Réd. — L'Ecole et l'Education morale . . . . .	1
<b>Accadémie Arménienne</b>	
Torossian P. J. — Le texte grec de la IX <sup>e</sup> homélie de Sévérien de Gabala et la traduction Arménienne . . . . .	4
Pharmacologie ancienne orientale . . . . .	11
Surnéyan Mgr. Artavast. — Histoire des prêtres d'Alep . . . . .	12
<b>Théologie</b>	
Thomadjan P. Th. — Les erreurs d'un moine arménien de Jérusalem contre la Résurrection du Christ et contre la Rédemption . . . . .	18
<b>Littérature</b>	
Férab. — In aeternum! (poésie) . . . . .	17
Bezdikian P. P. — Des jours passés. . . . .	39
Paitchikian P. E. — A la mémoire de Vahram Kortochian . . . . .	45
<b>Recensions</b>	
Erémian P. S. — «Marash» ou «Germany et le héros Zeïtoun» (par H. Kaloustian) . . . . .	40
Paitchikian P. G. — «L'habit d'émerauden» (par Toros Azadian) . . . . .	43
<b>Pertes nationales - Nécrologie</b>	
Paitchikian P. E. — Papken Catholico de Sis. — P. Gabriel Ménévichian. — Mr. Gabriel Noradounkian . . . . .	31
Feydit Fréd. — Prof. Meillet . . . . .	37
<b>Presse Arménienne</b>	
P. E. P. — Revue des Revues - «Anahit» (par A. Tchobanian) . . . . .	46

ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆ կը խնդրէ որ մեր ազնիւ բաժանորդները բարեհանձնն փութով կարգադրել իրենց հին ու նոր հաշիւները, թէ դիւրացնելու թերթիս հրատարակութիւնը թէ նպաստելու Հայ Գրի ծաւալըմին՝ Յունատանի, Սիւրիոյ եւ Միջագետքի քառ եւ թէ նպաստելու Հայ Գրի ծաւալըմին՝ Յունատանի, Սիւրիոյ եւ Միջագետքի քառ ու որ հաստատութեանց եւ գրասեներու քով՝ որոնք թախանձագին ծրի «Բազմավեպ» կը խնդրեն մեզմէ:

1843-1937

ԲԱՋՄԱՎԱԿԻ

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՅՈՒՆՈՒԱՐ - ԹԻՒ 1

ՀԱՏ. Դ. Ա-822-Ա-822

ՎԵՆԵՏԻԿ Ս. Դ.Ձ.ԱՐ

ԴՊՐՈՑ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

Դեռ կը հնչէ յոբելինական փողը ՄՈՒՐԱՏԵԽ եւ ՄՈՒՐԱՏ-ԱՍՓԱՅԷԼԵԽ ազգանուէր զոյգ կրթական վառարաններուն: Հարիւրամեակի մեծ տօնախմբութիւններին՝ սկսած Ս. Ղազարու մէջ՝ ազգային եւ միջազգային փառաշխութ պերճանքով պսակուցան տօնական կրթարանն մէջ ի Վենետիկ, եւ մինչ կը թուէին աւարտիլ Քոռնարոյ դշխոյին հեռաւոր դըեակին մէջ՝ Ազորյ՝ այնքան յուզիչ դրուագներով, անա Ս. Ղազարու կոչը որ կ'երթար եւ կ'ոգեւորէր Մուրատի եւ Ռափայէլի երախտագէտ սաները աշխարհիս հեռաւոր սանկիւններուն մէջ: Հարկ չլայ յիշել ու նորոգել հոս Ազգային մամուկին յարուցած խամբավառութիւնը յուշերու, դրուատիքի, բանախօսութեանց եւ համդէսներու արձագանքով, մանաւանդ Աղեքսանդրիոյ եւ Գանիրէի մէջ տեղի ունեցանքներուն եւ Ռումանիոյ մէջ ստեղծուած ոգեւորութեան: Այս տարի Փարիզանայ գաղութին ալ բախտը պիտի ունենայ վայելերու՝ տարիներու իր համակրութեան արժանի շքեղ հանդէս մը՝ կազմակերպուած Մուրատեան Վարժարանի Տեսչութեան կողմէն:

Եւ այսպէս զոյգ Հաստատութեանց կերպոնական յարկերը՝ իտալական եւ ֆրանսական ասախչական երկիրներուն մէջ իրենց խունկն ու պաշտամունքը նուիրած պիտի ըլլան զոյգ անմահ Բարերարներուն, որոնք իրենց կարգին նախկին եւ ներկայ Սաներու համախումբ բազմութեան հետ պիտի երգեն սիրոյ եւ երախտագիտութեան նուագը առ մեծն Միթթայ եւ իր Միաբանութիւնը՝ ոգի եւ շունչ եւ անմահութիւն իրենց վարժարաններուն, յանուն եւ յօգուտ Հայ Ազգին:

\* \*

Կ'արժէ՞ր այսքան շըլնդ, հանրային եւ ազգային այսքան մեծադղորդ ոգեւորութիւն: Այսուշտ: - Եւ այնքան մեծ իրաւամք, որքան կենսական եւ փրկարար է հարցը: ԲԱՋՄԱՎԱԿԻ ՅՈՒՆՈՒԱՐ 1937

Եւ արդարեւ երբ կը խօսինք Դպրոցի եւ Բարոյական կրթութեան վրայ, պէտք է տեսնեմք անոր մէջ ամէնէն մեծ նուիրականութիւնը՝ որմէ կը կախուի ցեղին բարւոք պահապանութիւնն եւ երջանկութիւնը։

Մարդկութիւնը յանուն Գերագոյն եւ Սրարչագործ Էյալին տաճարներ կը նուիրէ եւ պաշտամունք։ Կրօնքի տաճարէն անբաժան է անտրամաշըրելիօրէն կրթութեան տաճարը, ինչպէս կը տեսնեմք մեր ազգային հնութեան մէջ իսկ։ Մեր վանական սրբառալայրերն էին մեր կրթութեան եւ գիտութեան հեմարանները։ Եւ եկեղեցիներու առջնորդներ էր որ նայ մանուկը իր կրթութեան նախատարերքը կը տորվէր։

Ի զուր պիտի ըլլայ ամնիատին եւ ընկերութեան ծգտումը զարգացման եւ երջանկութեան՝ առանց դպրոցի եւ կրթութեան։ Վասն զի ապրելու ընազդը ընականաբար գրգիռ կ'ըլլայ կրքի եւ շահամոլութեան՝ որոնք անպայման թշուառ կ'ընեն անհատը՝ եթէ ան չորվի թէ ինչ է իր դիրքը հանդէպ իր Սրարչին, իր նմաններուն եւ իր անձին։

Դպրոցն է ուրեմն որ պիտի տայ տղուն՝ մարդկային պարտքերուն եւ իրաւունքներուն գիտակցութիւնը որ «հիմն է ամէն բարոյականութիւնն եւ պայման պարկեշտ եւ օգտակար կենաց» ինչպէս լաւ կը շեշտէր Զօհրապ. եւ այս մտահոգներուն դէմ՝ որ դպրոցի եւ ուսման նպատակ կ'ուզէին դնութ կեանքի պահեստի հայթայթումը միայն՝ անտեսելով կրթութիւնը, կ'աւելցնէր. «Ուսումը կը սովորվէ բարոյական եւ մտաւորական զարգացման համար, եւ ոչ դըրամ շահելու»։ Եւ թէ կրթութեան խսկական նպատակը «բարի մարդ եւ բարի քաղաքացի պատրաստելն է»։ Վասն զի «Երբ դպրոցները կատարեալ մարդ ընեն մեր տղայքը, կ'աւեցնէ Ռ. Պէրպէրեան, ալ նոքա կարող են իրենց կեանքը պահապանելու եւ զարգացնելու միջոցները գտնել եւ իւրացնել անջան»։

Մարդ իր բարոյական դերն եւ արժէքը մոռնալովէ որ կ'ընդհարի ընկերութեան հետ եւ յանգէտս կը լինասէ իր հիմնական շամերուն եւ երջանկութեան։ Հարկ է ուրեմն ըմբռնել թէ «Ամէն մարդ ստեղծուած է, կ'ըսէ Պէրպէրեան, իբրեւ ՄԱՐԴ ապրելու, այսինքն իբրեւ բարոյական էակ, անդամ եւ գլուխ ընտանեաց, անդամ ազգի ու մարդկային ընկերութեան, ապա իւր երջանկութիւնը, զոր պարտի ստեղծել, եւ այլոցն որում պարտի ծառայել ինչպիսի փափուկ պարտաւորութիւններ կը դնեն իւր վրայ, զոր անշուշտ չէ կարող քիչ մը թուաբանութեամբ արժանապէս կատարել յաջողիլ»։

Դպրոցն է որ պիտի կազմէ մանուկ ու մատաղ հոգին՝ նկարագրի հիմնական գծերով. տոգորելով անոր մէջ կարգի եւ կամոնի գաղափարը եւ անոնցմէ անբաժան՝ սէր, զոհողութիւն, համբերութիւն եւ ընկերականութիւն, որոնք ամէնը ծաղիկը պիտի կազմեն բարի վարքի եւ հոգեկան քաղցր ներդաշնակութեան։ Եւ անշուշտ այսքան բարիք պիտի արժեն եւ պսակեն տարիներու հիմնական զոհողութիւնն եւ նիւթական ու բարոյական զրկանքները, առանց որոնց ոչ յառաջադիմութիւն եւ ոչ երջանկութիւն կայ։

Ահա ինչ որ Հայ ծնուներ պէտք է ըմբռնեն, եւ մանաւանդ հայ գաղութներու ներկայացուցիչ մարմինները։ Որովհետեւ կրթութեան թերին է որ ի սկզբանէ մինչեւ այսօր կը զգացնէ իր խոր վէրքը մեր անհատական ու ընկերական - ազգային կեանքին մէջ։ Եւ կրթութիւնն է որ կը փնտուուի Հայ գրագէտին ու արուեստաւորին, հրապարակագրին ու վաճառականին եւ վերջապէս ամէն դասակարգի մէջ. Վասն զի ամէն արուեստէ եւ արհեստէ վեր եւ անդին՝ ՄԱՐԴՆ է որ կը փնտուուի, կրթուած ու ազնիւ մարդը։ Այդ էր անշուշտ շարժառիթը որ միշեց Մոււրատն ու Ռափայէլը, մանաւանդ թէ անոնցմէ առաջ Միմիթարեան Միմարանութիւնը՝ որ գտաւ բարերարներ եւ ծեռք ծգեց անոնց կտակը եւ նուիրագործեց յանուն Հայ Ազգին մէծ բարիքին՝ ի գին ամրու նեղութեանց, եւ ինչպէս ըստնք, ի գին կեանքի եւ մահուան։

\* \*

Երբ հարցը Դպրոցի եւ կրթութեան շուրջ կը դառնայ, կրթիչն եւ Ռւսուցիչն է որ կը փնտուուի։ Ահա ամենամեծ պահանջը ամէն կրթական հաստատութեան, եւս աւելի մեր ազգային վարժարաններուն, որոնց համար նուիրուողներու թիւը շատ քիչ է, այսինքն անոնց որ բուն կոչումն եւ ծեռնիհասութիւնն ունին այդ պաշտօնին։

Յամենայն դէպս Ազգային վարչական մարմիններու խղճին վրայ կը ծանրանայ այդ պահանջը՝ որուն պատասխանատութեան ծանրութիւնը դիւրին չէ կշռել ներկայ եւ ապագայ սերունդներուն առջեւ։

Եթէ Նախախնամութիւնը մայրերուն շնորհած է պաշտօնը զաւակներ պարգեւելու Ազգին, Վարժապետն է սակայն, ոի տիպար վարժապետը, որուն վերապահուած է արուեստներու արուեստը՝ բուն մարդը կերտել ու կերպարանել իր բարոյական կատարելութիւններով։ Եւ երանի այս սերունդներուն որ ընտիր դաստիարակներ ունենարու մեծագոյն բախտին կը վիճակուին, ըստու համար գոհունակութեամբ իմաստունին հետ. «Մանուկ էի մտավարժ, ոգւոյ բարւոյ դիպեցայ»։

Ազգային պատուական դաստիարակն եւ ուսուցիչը Պէրպէրեան գեղեցկօրին կու տայ մեզի պատկեր տիպար վարժապետին՝ գրութեամբ մը զոր բերնուց սորված ենք մեր դպրոցական սեղաններուն վրայ։ Այլուր «Դպրոց եւ դպրութիւն» հաւաքածոյին մէջ՝ կրթական հարցերու կարգին՝ կը թուէ Ռւսուցչն բազմաթիւ պարտականութիւնները, որոնցմէ գլխաւորները միայն հոս նշանակել կը բաւականանք լաւագոյն յուշ եւ նուէր մ'ընելու դիսումնով մեր ազգային վարժարաններուն մէջ տքնող բարի ուսուցիչներուն եւ դաստիարակներուն։

«Պէտք է, կ'ըսէ, ուսուցիչն մեր առ անձն, առ նմանս, առ Երկիրն եւ առ Աստուած պարտուց վրայ սրտագին խօսի մերթ ընդ մերթ...»

«Պէտք է ուսուցանել Հին եւ Նոր Կտակարաններն ու քրիստոնէական վարժապետութիւնը... եւ Յիսուսի վարուց մէջ սիրոյ, գթոյ եւ անձնուիրութեան վսեմ իտէալ մը ներկայացնել...»

«Զէ ներելի երբեք ուսուցչաց թեմեւորին եւ անզգոյշ կերպով խօսիլ աշակերտաց առջեւ կրօնական խնդիրներու վրայ... Ճշմարիտ դաստիարակի մը աններելի է զգալ կրօնին մեծութիւնը եւ մարդկայն հակատագրին վրայ անոր գործած մեծ ազգեցութիւնը։»

«Դպրոցին մթնոլորտը պէտք է որ բարոյական ըլլայ, ուսուցիչը բարի վարուց եւ ազնիւ զգացմանց օրինակը տան աշակերտաց, սէր, անձնուիրութիւն ունենան անոնց համար, եւ ոչինչ ուսուցուի եւ թոյլ տրուի ընթեռնուու որ տղայոց բարոյական գիտակցութիւնը խանգարէ...»

«Պէտք է լինամով հսկել որ տղոց մէջ տիրէ ներդաշնակութեան ոգին եւ համակարական ծգութամբներն ու փոխադարձ սիրոյ եւ անձնուիրութեան զգացումները մշակել...»

«Պէտք է ուսուցումն ու հրահանգներն ու ընթերցումները ծառայեցնել, որքան հնար է, բարոյական կրթութեան»...»

«Օրմնեալ ըլլայ վարժապետը» պիտի ըստու հուսկ նոյն գրագէտ դաստիարակին հետ, եթէ այս սկզբունքներով կրթէ նա իր աշակերտները, զանոնք ուղղելով. միշտ բարույն, ազնուին եւ գեղեցկին, սիրցընելով հանուը մարդկութիւնը իբրեւ եղբայր՝ առանց ուրացութեան Ազգին ու ազգային նուիրականութեանց, կրօնական թէ պատմական - մատենագրական - լեզուական, ինչ որ յատուկ ուշադրութեան կէտ է մանաւանդ ներկայիս, եւ կարու զգուշութեան եւ զինուութեան եւ զինուութեան կէտ է մանաւանդ ներկայիս կատարել յաջողիլ»։

ԽՄԲ.

